

13718

ՊԱՐՏՅԻ ԶԱՅՆԵՐ



Եղիբ հոկայ,
Թէ ոչ մահ կայ . . . :

Գրեց՝ ԳՐ • ՄԵԾԻԿԱՅԻ

891.99

Մ-55

1924

~~31.39~~
5-55 w

1623

ՊԵՌՏՐԻ ՀԱՅՆԵՐ



Գրեց՝ ԳՐ. ՄԵԾԻԿԵԱՆ

№ 2003

1924

27363-4.3

4

Անմահ Յուշարձան ամեն անոնց, որոնք ինկան հայ երկրին
ազատութեան համար:



6279-57

3

42-8.5.1

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈԹԵՐ

Խոհալի եւ կամ երազի մը ձգտիլ, կեանքի դժնի բաղյուսւմներու դէմ կուրծք տալ, տռկալ եւ յարատեւել կը յատկանշէ բուն մարդը:

Յարատեւութիւնը մայր մէ, որմէ կը ծնին յառաջդիմութիւնը եւ ապագան:

Յառաջդիմութեան խթանն է մրցումը, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ կոիւ եւ պայքար. մրցումը յաճախ բարոյական եւ գիտակից կոիւն է:

Հստ հոգեբանութեան, կեանքը, ապրելու կոիւը – բնութեան օրէնքն է:

Աշխարհի ստեղծագործումէն մինչեւ այսօր, մարդկային կեանքը փոխան մրցումի եղեր է կոիւ. նոյն այս պատճառաւ են ներկայ դասակարգային տարբերութիւնները, հարուստին եւ աղքատին, կուշտին եւ անօթիին անհաւասար աններդաշնակ դրութիւնը:

Բնութիւնը անգութ է, անոր օրէնքի ճանկերուն մէջ կը գալարուի ամբողջ կենդանական աշխարհը, եւ նոյն ինք, իմացական կոչուող մարդը: Բնութիւնը շատ կը ծնի, մին զօրաւր միւսը տկար, եւ անգիտօքն զանոնք կոիւի կը գնէ, անասունները ճակատագրականօրէն ենթակայ են այն կոիւին, նոյնպէս եղեր է եւ մարդը, բայց մարդը միայն մէկ ելք մը ունի, այն է «Սիրէ ընկերդ քու անձիդ պէս»: Արդի ընկերային կեանքը, ապրելու պայմանները, ցոյց կուտան թէ, մարդն ալ իր գոյութեան համար կոիւ կը մղէ, հետապնդելով մի միայն իր եսական պահանջները: Այս հետապնդումին մէջ նախճիրներ շատ կան, յաճախ ոճիրներ կը վլստան, քաղաքակրթուած եւ քօղարկուած ձեւով, «սիրէ ընկերդ քու անձիդ պէս»ը կը մնայ տեսական եւ պիտի մնայ: Զօրաւոր եւ տկար, գիտուն եւ տը-

դէտ, լոյս եւ մութ, սեւ ու ճերմակ, բնութեան՝ իրար հակասող եւ միանգամայն զիրար դուրս ցցող երեւոյթներն են։ Քանի այս աններդաշնակ դրութիւնը կայ, ընկերային թշուառութիւնը դեռ շատ պիտի տեւէ։ «Որ ունի՝ տացի նմայ, եւ որ՝ ոչ ունի, եւ զոր ունի բարձի՝ ՚ի նմանէ»։ Այսպէս ըստ մեծ բարյագէտը Քրիստոս, գիտնալով թէ դժուար է շտկել, ինչ որ բնութիւնը օրինագրած է։ Կոիւ... կոիւ...։ Մարդկային պատմութեան մէջ, ազգերու շարքէն դուրս ինկան ամէն անոնք, որոնք չի կրցան կոուել, չի կրցան տոկալ։

Դարերէ ի վեր կուուող, եւ կորած ազգերու գերեզմաններէն անցնող՝ պատմութիւնը ազգ մը միայն կը մատնանշէ. այդ՝ Հայ-Ազգն է։ Ազամանդէ Հապատութիւն մը սրտէս ներս կը ծորի այս երկու բառերուն առջեւ, Հայ-Ազգը...։

Գերեզմանուած ազգերու սեմերէն գուրս, ցաւերու էն դաժան կոկիծին տակ, խոցերու խիստ պատուալուներուն հետ, նա՝ վեր կը պահէ իր ճակատը, եւ մարդկային կեանքի մէջ խորհրդանիշը կը լլայ տոկունութեան։

Ամէն անզամին, որ Նա ճեռք կը նետէ Ազատութեան, որ խօսող կրակի մը պէս, կարծես կըսէ Անոր. Մի հպիր, կը փայլիմ, բայց կ'այլեմ։ Վեց դարեր նա իր ճեռքերը երկնցուց. այրեցաւ, նորէն երկնցուց, նորէն այրեցաւ, եւ հազիւ վէրքը իր սպին կը կապէ, նա նորէն կ'երկնցունէ եւ պիտի երկնցունէ։ Ամէն անզամին, որ Նա կ'երգէ, կ'երազէ եւ կը ձգտի, ուրիշ բան չէ, եթէ ոչ կրակ Ազատութիւնը։

Հայ ծնիւ, տառապիլ եւ տոկալ, իտէալի մը ՚ի խնդիր, ահա՛, թէ ո՞ւր է մարդկային բնութեան մէջ բուն նկարազիրը։

Մի՛ կաչկանդէք զայն, այդ հայը, բնութեան այդ մաքուր ծնունդը, ազատ թողուցէք իր քայլերուն հետ. երկինք, մի զլանար, լոյս սփոէ անոր ճամբուն վրայ, թող մութը տեղի տայ, որ նա քալէ, իտէալին յառաջդիմութեան, որուն ծընդավայրն է ինքն Հայ - Երկիրը։ Բայց անցեալի եւ նոյն իսկ այսօրուայ հայ տառապանքը, կարծես ըսել կուզէ թէ երկինք կը նախանձի հայուն։ Այդ հին երկինքը նախանձու էր խտրող էր, կը զատէր, այդ Եհովան ստրուկ իսրայէլացին ընտրեց, բայց Ազատութիւնը մեծ է քան Եհովան, Ազատութիւն։

ահա՛, մեր Աստուածը։ Բայց պէտք է տեղի տայ մութը, մեռնին յաւէտ տղիտութեան սեւ իժերը, պէտք է հայը ազատ ըլլայ կեանք-կոիւի ճամբուն վրայ. պէտք չէ մտային կնճռոտ կապեր կաշկանդեն զայն, գաղափարի գոզոչները պէտք չէ պլուին անոր գործին եւ զիջուաներու ստիպեն։ Կուեզնք, որ այդ ոճիր շղթաները վերնան յաւէտ, որոնց առաջինն է Կրօնական շղթան։ «Ապտակ զարնեն, միւսը դարցուր, շապիկդու ուղեն, կօշիկդ ալ տուր»։ Ահա առաջին քայլայումը, որ նախճիրներ գործեց, չենք մեղազրեր, որովհետեւ տառապանքը թոյլ չի տուաւ որ Հայը միւս երեսն ալ կարդար։ Երկրորդ ոճիր շղթան, Տրգիտութեան շղթան է. ինչպէս ուամիկը կըսէ, «Գործիդ նայէ, ազգ կամ յեղափոխութիւն փոր չեն կշտացընէր»։ Որքա՞ն ճղճիմ, մտքի որքա՞ն նիհար արտայայտութիւն։ Հոս հայ կեանքը խայթող սեւ իժեր կը սնանին, ինչպէս ըստըրկութիւնը, ևսամոլութիւնը, գձձութիւնը, հոս մարդու միտքը հորիզոն չունի, հեռակէտ չունի, անձուկ շրջանակ մէկ որ կը բոլորազէ յետագիմութիւնը։ Հոս մարդը իմացական չէ, գիտակից չէ, յառաջդիմութիւն չի ճանչնար, այլ հաց...։ Երրորդ կաշկանդող շղթան Գաղափարի եւ սկզբունքի շղթաներն են, որք թոյլ չեն տար որ հայ գործը գուրս զայ հաւաքական եւ միացեալ։ Զեն տեսներ, մինչեւ որ ակնոց չի կրեն, որու անունէ կուսակցութիւն-տեսակէտ։ Կուռքերու եւ չ'ասուածներու պէս կը պաշտեն, եւ անոնց առջեւ կը զոհեն Համերաշնուրիւնը։ Ու կը կոտրի ոյժը, ջապինդ ըլլալիք գործը կը կաղայ բաժան բաժան... ատելութիւնը գուրս կուգայ հայրենասիրութեան շապիկ հազար... փոխան շինիչ քարոզներու հայ գրականութիւնը կը մրտի բամբասանքով, անհատներ կը քարկոծուին, եւ հայհոյանք, եւ մարդասպանութիւն։ Յեղափոխութիւնը կ'ապականի, յառաջդիմութիւնը կը դանդաղի, ազգին վէրքը կը խորունինայ, եւ ժողովուրդը ինքինք քարշ կուտայ, կը քալէ ցաւը երգելով։ Ու հայ ցաւը, որ գարերու սպին ունի, այս մեծ ու աստուածային վէրքը որ ամէն հայու սրտին բացուած է, հոս, այս մեհեանի պէս խորունկ ու խորհրդաւոր պատկերին առջեւ, ոչինչ կընանք ընել, եթէ ոչ, սիրել Հայը, միսիթարել զայն, հոգի տալ անոր, որ նա քալէ, միշտ գլուխը վեր եւ ուղիղ, մինչեւ տեսնէ ազատութեան արշալոյս։ Անոր վէրքը քու եւ իմ վէրքն է, անոր ցաւը քու եւ իմ ցաւը։ Եթէ չենք կրնար խորհիլ մէկտեղ, բայց պէտք է

գործի ատեն գործենք մէկտեղ, որովհետեւ բոլորիս հայեաց-
քը մէկ է - Հայ երկիրը եւ Հայ ազատութիւնը: Թողէք ինձ Հայ
դրական սեղանի վրայ դնել այս իմ դոյզն գործը, կրնայ անօ-
դուա չըլլաւ:



ԲԱՆՏԻՆ ԴՈՒՐՍ

Ժամը մօտ էր, մինչ բանտարկեալն անհունօրէն անհամբեր...
Վագրի նման՝ երէք ժայլով զիտանին մէջ կը շնչէր,
Յանկարծ կեցաւ, բռունցքներն իր դրաւ կուրծքին, բռքունք՝
Այսպէս ըսաւ. «Քեզ կը կանչեմ ամբողջ ուժովիդ, ով Աստուած,
Տուայտանիք եօթը տարիներ եօթը դարե՛ր ապրեցայ,
Այսօր արեւ պիտի տեսնեմ, բայց ի՞նչ օգուտ ի՞նչ շահ է
Երբ մէն մի ժամ ցեղիս ցաւը գլխիս վրայ կանձրենէ...:
Կ'երդնում առջեւդ, պիտ' չի փոխիմ քէ իմ ժարող կամ խօսեր,
Երէ նոյնիսկ բաղդը դժողդ ցաւու նակտիս է գրեր:

Ժամը հնչեց, ու բացուեցաւ դուռը մահափոս զնոտանին,
Նա դուրս կուգար, հանդարտօրէն, հայ կղերն էր վեհածին:

Օրը շատ ուշ մքնեց այդ օր, միւս օրը կիրակի,
Եկեղեցւոյ Սուրբ սեղանին նա իր ժարողը կը խօսի:
«Դու տառապեալ ո՞վ ժողովուրդ անմահօրէն հայանուն...
Պիտի խօսիմ քեզ սուրբ գրքէն որուն զոհն ես եղեր դուն,
Այն՝ որ կըսէր, ապտակ զարնեն դարցուր միւս քն երես,
Պիդասոսի պալատին մէջ ըսաւ «ինչո՞ւ կը զարնես».
Ուզեց զարնել կոշտ զինուրին ձեռքն իր կապւած էր ետին,
Գիտակցուքիւն հոն չի կրցաւ հանդարտ մնալ դէմ չարին:

Այն որ կըսէր, սուր առնողը սրով կ'իյնայ ՚ի գետին
Կուիլ ուզեց, շապիկդ ծախսէ՛ սո՛ւր առ ըսաւ Պետրոսին.
Թէ պատահի որ քշնամին հոս ներս խուժէ այս ժամուն,
Մի՛ վարանիր, մերկացուր քեւդ, զա՛րկ, կոտորէ՛, կուէ՛ դուն.
Թէ ձեռք մը պիղծ հայի ուզէ Հայ սրբութեան խորանին,
Մի՛ վարանիր. Խեղդէ զանի, մինչեւ ցամքի սեւ հոգին...:

Մի՛ ըսպաններ կըսէ սուրբ գիրք, ե՛տ նաամցէ տեղի տուր,
Բայց՝ երբ կեանքդ պիտ' արիւնի, պատու՛ սիրտը սեւ մրուր:



Հակառակ մի՛կենար չարին, շապիկդ ուզեն՝ տո՛ւր, անցիր,
Չափէ՛ ուժդ, այդ ալ մի տար, ծու՛, երբէ՛ մի՛ ծոխ'ր:

Դեռ կուշանայ այն օրըն երբ, գայլ եւ գառնուկ միասին,
Դաշտը իշնեն, երկնքին տակ, ծիլ ու ծաղիկ նարակին,
Բարոյագէտ այն Աստուածը որ այս խօսքերը ըստ,
Նա՛ լա՛ գիտէր, թէ դժուար է երկրէն ջնջել այ մեծ ցաւ...
Դարեր անցան, դեռկրվխտան պէս պէս ոնիրք անխնայ,
Կատարւեցաւ խօսքն Անոր. «յարիցէ ազգ ազգի վրայ»:

Այս կոփիւր, դեռ պիտ տեսէ, պիտ արիւսէ շա՛տ դարեր,
Կոյր աշխարհը, այդ մեծ մարդուն խօսքերն դեռ չէ հասկցեր:
Ըստ, երէ գառը կուզէ որ ապրի հետ բիրտ գայլին,
Պէտք է լոին ու գաղտնօրէն ակռան սրէ առանձին:

Ըրէ՛, ըստ ինչորկուզին որ ուրիշներ ֆեղ ընեն,
Երբ ուրիշներ, ցեղ մը ամբողջ, կը հալածնեն դէս ու դէն,
Ու կ'արիւնի Սիրտը Ազգին, կ'անցնի ոնիրն իր սահման,
Անիրածնշան է՛ աչքի տեղ ա՛չք, փսրե՛լ ոսոլին ակռան...:

Օձեր վխտան, թոյն կը փսխեն, սեւ սեւ օձեր թրքանուն...
Ո՛վ Աստուած իմ, ո՞վ պիտ մաքրէ նախնիրները դէմ հայուն:
Զօրե՛ղ պահէ, ջիղն Հայ տղուն, բազուկն իր միշտ պի՛նիդ ուժեղ,
Վազրի սիրտ մը դիրկուրծքին տակ, թող արիւնի զարկած տեղ.
Ա՛լ ճար չիկայ, երէ պիտի ապրի Հայը հետ թուրքին,
Պէտք իր մէջքին պահէ դանակ որ գործածէ ի հարկին...»:

Ու վերցացուց Հայ կերը դէմքին լոյս մը փողփողուն,
Շունչը բոց էր, կարծես կրակ մինկած ըլլար խորն հոգուն.
Նա կը հեւար, խոռվի մունէր, խտացումը Հայ ցաւին,
Կարծես կ'եւար անհունօրէն կը փրփրէր ներսի դին...:



ՀԱՅՈՒ ՀՈԳԻՆ

Զայներ կուգան, ձայներ մթի՛ն, լաց գրւումի մահալուռ...
Քար չի մնաց քարի վրայ, ոչ մի տնակ, ոչ մի դուռ...
Կըսեն՝ դաշտ մ'է համատարած, ձայն ձուն չիկայ, ու հեռուն,
Միայն լսուի վայնասուն մը, որ կը կրկնէ խուլ թըրուն:
Մարդ չի մնաց, կըսեն ինծի, ա՛հ հեղ տղայ զո՛ւր է... զո՛ւր
ինչպէ՛ս յուսաս, ինչպէ՛ս տոկաս, և կամ ժպտիս, ալ թո՛ղ տուր
Փշոտ նամբան հայրենիքիդ, հոն միայն մուրն է տիրեր,
Այսպէս կուգան, ձայներ կըսեն, հոն Հայ երկինքն է փլեր...:
Խեղդէ՛ ձայնդ ով տառապանք, դու մի վայնար հայորդի,
Անոնք մարմինն են մեռուցեր, Հայուն հոգին, մահ չունի:

Զայներ լսեմ, իինգ դարերէն պատմութիւնն է կը խօսի,
Հայն առաջին՝ ազգերուն մէջ որ դէպի լսյս կը ձգտի,
Արգար կ'ելլէ նամակ գրել, բարոյագէտ Քրիստոսին,
Լուսաւորիչ գրքեր վառեց, որ Հայ փառքը չի խօսին.
Հայը թողուց՝ գահ, պետութիւն, ելաւ նոր կրօնն ապրելու,
Ապտակ զարկին, միւսը դառուց, մինչեւ եղաւ եզ հլու.
Այսպէս դարեր Հայն ապրեցաւ, մարմնոյն վրայ բիւր խոցեր..

Զայներ կուգան, ձայներ կըսեն. Հայը սրտէն է ծակեր...:
Խեղդէ՛ ձայնդ ով տառապանք, դու մի վայնար Հայորդի
Անոնք մարմինն են սպաններ, Հայուն հոգին մահ չունի:
Զայներ կուգան, թէպէտեւ խուլ բայց կը հնչեն կը խօսին,
Հայը խրոխտ վէրքը կրծքին դեռ կը քալէ իր ուղին.
Կըսեն արիւն կարէ հայլէն, մարմինն ամբողջ ծակծակ է,
Բայց կը քալէ՛, կարծես ըլլար հոգին անոր պողպատէ.
Կեսնէն ատե՛լ է իր հեշտանեռվ, դադար չունի, չունի՛ քուն,
Ազա՛տ տեսնել իր հայրնիք, ա՛յս է կրակն իր հոգուն...:


Զայներ կըսեն, Հայն բմբոստ է, ու իր նամբան չի՛ փոխեր,
Ըստրկութիւն չուզեր նաևնալ, ու պիտի քալէ, քալէ՛ դեռ:
Ալ մի՛ խօսիր ով տառապանք, դու լաւ գիտցիր Հայորդի,
Անոնք մարմինն են սպաններ, Հայուն հոգին մահ չունի:

Զայներ կուգան, բուռն ահեղ, սարսափ մը կայ ահազին,
կըսեն շդրան իր փշրեր է, լմբոստացեր հայ հոգին,
փոքրորիկ կայ, պիտի շանքէ, կըսեն Հայուն բանակն է,
Ռուֆը բռայիկ, ծունկերը բաց, բայց զարկածը կը վառէ.
Պատգամ մ'ահեղ, զա՛րկ, զա՛րկ փշրէ քափէ մոխիր ու վերան՝
Մինչեւ որ բու ոսխներդ երկրպագեն ոստդ իյնան:

Զայներ կուգան, նորէն զուլում Հայն ինկեր է կարեվէր,
Յոյս չի մնաց, ելք չի մնաց կըսեն Երւան են պարպեր...:
Ենդրէ ձայնը ով տառապանք դու մի վախենար Հայորդի
Անոնիք մարմինն են սպաններ Հայուն հոգին մահ չունի:

Զայներ կուգան, ձայներ խոհուն, Հայուն Աստուածը կը խօսի,
«Մահը երբէ՛ չի՛ պիտ՝ բառի նակտիդ վրայ Հա՛յորդի,
Որովհետեւ դու ծնունդ ես հինգ դարերու Երկունքին,
Հոգիդ բրծւել է բռվքին մէջ, դու տիսպան ես ողջ կամքին,
Տուայտանքի նամբուդ վրայ քանի ազգեր փնացան
Մինչ դուն խիզախ վերքերուդ հետ, եղար անվախ ռահվիրան,

Զայներ կուգան, ձայներ բերեն պատգամ մը ինձ համոզկէր
Թէ աստղեր կան կուռ հաւատին Հայուն Աստուած չէ մեռեր,
Ալ մի՛ խօսիր, ով տառապանք, դու լաւ գիտցիր Հայորդի,
Անոնիք մարմինն են սպաններ, Հայուն հոգին մահ չունի:



Ո՞ԻՐ Է ՀԱՅՈՒՆ ԱՍՏՈՒԱԾԸ...

Աւերք մթին, արիւն, դիակ, զոհե՛ր զոհե՛ր անհամար...
Յուսահատե՞լ Հայուն հոգին, չէ՛, չեմ խորիիր, չեն կրնար:
Թող երազը անցնի մտֆէր վերապելու տենչանքին,
Գոտեպնդուէ նոր յոյսերով, եղի՛ր կրու դու գործին,
Ոգին ու կամք, բագուկ ուջիդ, ցոյց տուր գանձերը քո հոգուն,
Հոն է միայն ուր յայտ կուգայ բագուն Աստուածը Հայուն:

Երբ տար աշխարհ պանդուխն նստած վառես նրազը քո տան,
Չըլլայ խորիիս՝ Հայուն կորուստն եղեր անհուն անսահման,
Դու վեր վերցուր քեզ սուրբ աւանդ այրենարան հայ լեզւին..
Դում՝ սորվեցուր նոր սերունդին հայ պատմութիւնը անցեալին,
Ճանչցուր անոր, ո՞վ էր Վարդան ո՞ւր է դաշտն Աւարայր,
Ցոյց տուր սահմանն Հայաստանին յիշէ զիներն անհամար,
Կերտէ՛ միտքը, ձուլէ՛ հոգին, վաղայ փառքովն ակաղձուն,
Հոն է միայն, ուր յայտ կուգայ բագուն Աստուածը Հայուն:

Տանար մ'ունինք մենիք կրօնիք – պաշտամունիքի մէկ խորան,
Հայաստանն է, ինն Սինայ լեռն, ահա մեր սուրբ Գողգոռան,
Որուն վրայ մեր երրուններ խաչեր տարին խաչւեցան...
Ճանչցի՛ր, ո՞վ Հայ, այդ սուրբ երկիրն գուցէ մի օր դիւցազներ
Ծնին այն տեղ, ծաղկի դրախտն, մաքրէ երկինք իւր ամպեր,
Դարագլուխ մը սկսի ու մարդկութիւնը ցաւագար
Արեւելքին երկրպագէ Հայ-Աստծուն մեր արդար:

Զաւակ ծնիլ, հաց մը նարել, այդ չի՛ բաւեր ո՞վ Հայ մարդ,
Յիշէ խօսքը «Մարդը հացով չ'ապրիր միայն» գիտցի՛ր այդ
Օն ծամել տուր նոր սերունդին մեծ խուալը Հայ ազգին՝
Որ ի հարկին սիրել գիտնայ, կուիլ գիտնայ միասին,
Հա այն օրէն, ձեր սեմէն դուրս՝ գոռ Վարդան մը վեհածին
Դուրս պիտ՝ ելլէ նակատելու, բազկով մ'ուժեղ կաշներուն
Երբ ջապին մատներուն հետ, կարմրի պողպատն հայանուն...
Ահա խուալն առ ապագան, պէտք է հասնիլ այդ օրւան,
Գոտեպնդուէ՛, ինն է միայն բագուն Աստուածը վաղուն:

Զանգած մ'եղիր ով դու նժդեհ, հայ ժողովուրդ ցիր ու ցան,
Զուլածք մ'եղիր, խսութիւն մը, ամեակտելի միութեան,
Հոն հալեցուր բոցը հոգուդ, գործերը քո մատներուն,

Թէ հարկ ըլլայ զոհէ՛ անձդ ո՞վ դու անհատ հայանուն,
«Ամենը մէկին՝ մէկն ամենուն», յիշէ խօսքը հեռատես,
«Անուն է Հայ՝ եւ պարտէ՛ քեզ սիրել զնայ Հայու պէս»,
Ահա նամբան ուրկէ կերպաս, դէպի նոր կեանի, յարութիւն
Ահա գիտութիւնն, որուն մէջն է, քագուն Աստուածը Հայուն:

Մէկդի՛ նետէ, քոյնի սափորը սեւ խոհերու մահածին...
Թախիծ, յուզում, սեւ ուտիչներ, որոնք ծամեն հայ հոգին,
Դու դուրս ելիր, այդ մահափոս սեւ որցերէն սեւաւեր,
Մոլխիբն ինչո՞ւ կը պայտես, ծնունդ ցաւի, նոր վէրժեր...
Հագի՛ր գրահը հաւատի, իջիր դաշտը կեանի-կուի
Մոլխիբներու վրայ գրէ՛, Հայաստանը պիտ ապրի,
Զափէ՛, ձեւէ՛, նոր հիմեր դիր, գործէ ուղիղ եւ խոհուն,
Հոն է միայն ուր յայտ կուգայ քագուն Աստուածը Հայուն.

ԿԵՍՆԹԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Աղքիւրն հոսի գուլալ վճիտ,
Չայնովն հեշտանե կարդայ սրտիդ,
Ալ ի՞նչ հարկ կայ խորիիլ խոկալ,
Աղքիւրն հոսի ալ ետ չի գար:

Արեւ կ'ելլէ, հեղեղ լոյսի,
Շովլ հալած արծար քուի,
Սիրտ լայն բաց ու օգտուէ,
Քանի ամէն բան ժպտուն է:

Սոխակն երգէ մինչեւ իրկուն
Սիրտը սէր կայ, վսե՛մ քոչուն,
Շատ խեղնուկ է այն որ չզգար,
Մարդ կրակ, առեր դադար:

Գերեզմանի կանցնիս քովէն,
Շառին տերեւիք քշուին հովէն,
Կանաչ էին եւ կը դեղնին,
Մարդն է մեռնի, քոի հոգին:

Հոգին բաս մ'է, սէրն է զինին,
Ահա գուայ գաղտնիք կեանիքն,
Դուն մի՛ խարուիր, ով ինչ ըսէ,
Ուրիշ ամէն բան ունայն է:

ՀԱՄԲՈՅՐԸ

Հայաստանի քարտէսին առջեւ.

Մինակ եմ ես, սենեկիս մէջ խոհերուս հետ առանձին,
Թախնծոտ յուշեր կամաց կամաց պանդուխտ սրտէս ներս
կալցինիլի,
Մուք սուերներ հիմ օրերու, կը գալարուին հոգւյս մէջ,
Ծառի մը պէս՝ որ դեռ կանանչ կրակին է ընկեր... բոց անշէջ:
Մէկը չունիմ ինձ մխիք-ար, միայնակ եմ ու լոփն,
Միայն ընկեր պատէն կախուած քարտէսն ունիմ հայ երկրին:
Աշերս պտոյտ կառնեն վրան, սահմաններէն դէպի ներս,
Ցանկարծ զնացք իմ դադրեցաւ, ձայն մը փրքաւ հէզ սրտէս...
Հա՛ եփրատը, ճայնը կուգայ, որքա՞ն հեշտին ու անուշ
Անհունն հոգւյս երանութիւն մը կը լեցուի յուշ ի յուշ.
Սա մեր սունն է օնախ սիրուն, բոյնն զգուանիքի մայրախօս...
Մայր ունենալ... երկինք քո՞ն ինձ, յաւերժանալ կուզեմ հոտ.
Ու նայեցայ, շա՛տ նայեցայ, խենդի մը պէս կարհոգին,
Ու մերձեցայ ես հեւ ի հեւ շրբներս դրի քարտէսին...:

Սարսուռ մը ներս երակներէս հոգւյս անցաւ ու ցնցեց...
Աչիս պատկեր մը կերեւի, կին, պատանի, այր, երէց,
Քազմութիւն մը փոք-որկայոյզ, երկու միլիոն զոհերու...
Զայներ լսեմ լաց շիւանի, ումանե քայլութիւն...:

Հա խուժանէն խումք մը աղջիկ դուրս կը զատուին՝ միասին,
Կը մրմնչեն, մտիկ ըրէ, նայէ ի՞նչ է կը խօսին.
«Հալածանիքի այն օրերուն, երբ քուրք ձեռքեր պիղծ, զագիր,
Ճիւաղօրէն կը փորձէին, կը նզնէին մեզ հայի,
Հայ աղջիկներս՝ մենիք ՚ի խենդիր հայ նամուսի սրբութեան,
Կամուրջէն զետ՝ մենիք զահավէժ, իշանի յատակն յախտեան»:

Խումք մը եւս, ներմակ հազած, օ՛հ անոնե ալ կը խօսին,
«Մենիք հարսիր ենիք, մեր այր մարդիկ պանդուխտ ելան լալազին.
Ու այն օրէն մենիք մեր ուլստին հաւատարիմ ու անքակ,
Մինչեւ գերի մենիք տարուեցանիք, եղանիք ծառայ ձեռքի տակ,

Երբ քուրք փաշան վայրագօրէն ուզեց մեր սիրտը վհատ,
Դամակով կուրծքը պատռեցինք, ալ նար չիկար ճարահաս,
Մենք քոյն առինք, ու չարաչար տուայտանելովը մահուան...
Այսպէս մեռանք, պատռվ մեռանք, անցանք ի կեանս յաւիտ-
եան»:

Խուժանին խումք մ'ալ դուրս կուգան, տիպար մայրեր հայ
կեանքին,

Կը փափասն, մտիկ ըրէ, **նոյէ'** ինչեր կը խօսին,
«Ըստիպեցին մեզ ուրանալ կրօնիք մեր ճշմարիս,
Ըսին թէ ոչ՝ ի տես կ'նաևնիք ձեր մանկուեաց մատաղ սիրտ...
Ու խելագար, մենք անձնասպան եղանք անցանք դէպի մահ...
Ո՞րը խօսինք, ո՞րը պատմենք ա՛հ...»

Խելակորոյս՝ ես քարացած առջեւը հայ քարտէսին...
'Հա խումք մըն ալ, խուժանին դուրս՝ նայէ ինչե՛ր կը խօսին.
«Մենք այր մարդիկ, կրուողմեր ենք զլիի վրայ քշմամին,
Եօքը անգամ ծունկի բերինք, դիակն ինչկաւ դիակին...
Մեր կօշիկներ կարմիր դարձան, պիղծ արիւնի լերդերէն,
Յաղը-անակը տարած էինք, ՚հա հրաման մը վերէն,
Անէծք անոնց, պատճառ եղան, այդ յաղը-անակը մերն էր:
«Ե՛տ նահանջել, կրսեն մեզի մեզ քարեկամ մօտ ազգեր,
«Օտարէն մի՛ յուսար բնաւ, անոնք ձեր ցաւ կը հեզնեն,
Կը վկայենք, մենք զօրքեր ենք, հայ քամակի կովկասէն,
Ես ինչոն եմ. Սուրէն, Վարդան, ես Հայրիկն եմ, ես Քեռին,
Մենք ամբողջս, մեզ հետ շատեր, կը վկայենք այդ խօսքին»:
Ու երկիւղած, իբրեւ սեղան Հայ սրբութեան խորանին.
Խոնարհեցայ, ամբողջ հոգուվս շրբներս դրի քարտէսին....

ԱՂՋԹԻ ՄԸ

Ո՞վ դու նախնեաց Աստուած Հայոց,
Քեզի կուզամ. ցեղիս ցաւովն՝ կրակս 'ի ծոց,
Ու մեհեանիդ մէջ ծնբադիր. չե՛մ աղերսեր, այլ կուզե՛մ,
Ցաւու նակտիս բոց մը ահեղ՝ դիւցազնի մը գոռ վսեմ...:

Քակէ յինէն, քակէ բոլոր,
Սէր կամ տուիփ, աղու տենչանք սինլեռը,
Քակէ կապերս ուամիկ կեանիք՝ ստրուկ վայելքն անօրէն,
Ճակտիս ներքեւ բոռ սողոսկի, շրջի ըստուերդ, Ո՛րէն...:

Խլէ յինէն քասը կարմիր...
Ուրկէ յանախ, քո՛յն խմեցի, մարել յագուրդն իմ զազիր...
Մարդ ու Աստուած ըլլալու նիզն իմ հալեցաւ անոր մէջ,
Ու ձգտումի աստիճանին ինկայ քաւոսը անվերջ:

Իյնա՛լ... կի՞լ... ու մնալ ցած,
Թեւերուդ մէջ սեղմէ սիրտս, ով դու Աստուած իմ նախնեաց,
Ուամիկ ցուրտէն շատ յոգնեցայ, կը սրսփամ, տաքցուր զիս,
Կրակ շունչովկդ անցի՛ր իմ ներս, նոր ոգի տուր հոգիիս:

Կուեզ'մ, կուզե՛մ մէկ քան միայն,
Զօրացուր ցանցը ջիղերուս, նակտիս զրէ ախոյեան,
Այսպէս տո՛ւր ինձ, շինել երդիք, փլած բոյն իմ ու օնախ...:



ՀԵՐՈՍՆԵՐՈՒԽ

Երեկ կամբի, կարեք Աստուած լինել:

ԿԱՐՈՏ

Կարօտցեր եմ, շատ կարօտցեր, ո՞վ իմ երկիր հայանուն
Երազներուս ո՞վ հետքն անուշ, ով տենչերուս ծիլն անհուն.
Պանդխութիւն՝ բան մ՞է օտար. մուր է ցերեկն արեւն իր
Զայն տուր, խոսէ այրած սրտիս ո՞վ դու նախնեաց իմ երկիր:

Կանցնի հովը, ծառերուն մէջ փափուտք մը կայ լոփն,
Տերեւները ինձ կը խօսին, հետքն պատմեն հայ երկրին,
Յաւերժական հեշտութիւն մը հոգիկն ներս կը ծորի.
Կեցիր իմ մօս կարօտցեր եմ, ո՞վ դու ըստուեր Հայրենի:

Զայներ կուգան, առուն կանցնի համբոյրին տակ քուփերուն,
Կը տանին զիս երանութեան ափունքները անանուն:
Մի՛ խարեք զիս օտար ափեր, ես կը տեսնեմ Եփրատին
Պատկերն ինձ մօս, երկինք քո՞ղ ինձ, ապրիլ կուգեմ Հայրենին:

Մացառներու շուտերուն տակ իին ըստուերներ կը գծուին,
Ու ննեղուկներ անոնց խառնեն, իրենց ժպտուն մեղեդին,
Հոս ամէն ինչ լեզու ունի, ինձ կը քուեն յիշառակ...
Կարօտցեր եմ, շա՞տ կարօտցեր, քեզ որ մնաս հետս անքակ...:

Ծառէն ինկած հովէն քշուին դեղին տերեւտք ցիր ու ցան,
Կը տառապին ինչպէս օտար, պանդուխտ օրերն իմ վէրան,
Բայց հաւատքը հաստատ է դեռ, թէ ես մի օր ցնծագին,
Պիտի հասնիմ քո ափերուն որք զիս սիրով օր'րեցին:

Ո՞վ հերոսներ, մարտիրոսներ ո՞վ ֆէտաներ,
Պիտ' երգեմ ձեր, կամքը պողպատ ազրեմելի,
Թէ դիւցազներ էք կոչեմ ձեզ այդ չի' բաւեր,
Թող քունդ ելլեն, ամբողջ սրտեր պաշտել ձեզի:

Ձեզի միայն կուռ կորողներ դիւցազնատիպ,
Մշտածխն խունիկի փոխան, քող հուր վատօդ,
Թող ողին ձեր պատուանդանին սեւեղի լիբր
Բոնակալներ, ըստրկութեան վիժածներ խորք:

Այսպէս պէտք է ձեզ փառք ձօնել ով դիւցազարմ,
Ախոյշեաններ ազատութեան, կարեցուցէ՛ք
Գաղափարի կրակ բոցը բորբոքուն քարմ
Թող բոնին սորկավարժ մոտերն հէզ:

Ամբոյն է սա, կը տուայտի կ'սպառէ ուժ,
Ու զրկանքի անապատէն սովալուկ,
Թաւազլոր սորկավարշ անտէր անբուժ,
Մինչ բոնակալն արիւնկզակ, ողջ է գերուկ:

Ամբոյն է սա, անզզայ կոյր իր էռութեան,
Սողալ գիտէ, չունի ձեր այդ զայրոյյըն արդար,
Իրաւունիքին, իր վէրքերուն խոր խոց այնքան,
Ու կանցնի նա արիւնածիր, լուռ... դարէ դար:
Գիտցիր ով մարդ. Աստուած նոյնիսկ նա գերարուն,
Հակիմիրս կայր, երբ հերոսին լսեց ձայնը որ կարեվէր,
Կը քորովէր նա հոգեսպառ վշտով մանհուն,
«Ազատութիւն ազատութիւն զիս է՞ր քողէր»:

Ու եհովան ազատակամ կ'երկնանեմէր
Երբ որսուաց իր սիրաբուն պատգամն այսպէս,
«Ես ասացի թէ դուք աստուած կարեք լինել,
Օն աշուղ դու, ինչէ քնարդ է՞ր կը լուս:

Օ՞ն, երգէ՛ դու, սա հոյակամ հերոսն արբուն,
Դուն բանաստեղծ իիւսէ ներտաղ անոր փառքին,
Եւ դու ըստրուկ, կամզմէ հուրանն վէի հայանուն,
Կամքը իմս է, որ անոնք ալ անմահ գրուին:

ՀԱՅԿԻ ՊԱՏԳԱՄԸԸ

Առ հայորդին.

Դու, Հայորդի, գիտցիք թէ սոսկ փառքի համար քեզ ծնայ,
Սյն մեծ փառքին, ուր հերոսներ երգըն իրենց հայկաշէն
Գոռերգէին, շեփորէին. սէզն Արարատ պիտ' ցնծար.
Ուր հայուհին եխւսէր անոնց, փառապակ ձեր նիւղէն,
Հայ մայրըն էր մատակ առիւծ, մանկունք ի տիպ կորիւնի,
Գաղափարի վեհ բանակներ, նոր փառքերու տան ծնունդ:

Ես ծնայ ձեզ, որ ծնիք դուք սէգ դիւցներ բոցիոգի,
Որ մարդկութիւնն կոյր ցաւաքար ձեզ բազիններ պժնակուն
Կանգնէր ու զար մշտերգելու ձեր առօրեայ յաղթանակ:

Ես ծնայ ձեզ, որ ձեր **ոռւրը** գաղափարէն մոլեգնած,
Երաւունքի արդարութեան վրէժուլլ զգեստուն...
Ու դիակներ ի նապաղիք, բռնակալներն ալ կըած,
Գան ծնկաչոնք, երկրպագել արդարութեան ձեր անհուն:

Ես ծնայ ձեզ որ մարդօրէն աստուածօրէն ապրիք դուք,
Որ անցնէիք դուք լուսածիք աստղերու պէս հրաբոր,
Որ դարէ դար, ու անդադար, ողջ ազգերու շրբունքէն
Անմահօրէն մշտերգուէր ձեր մեծ փառքը վեհաշուք,
Որ չըսուէր թէ Հայը թշուառ ու մարտիրոս ազգ մ'է որք:

Ո՞հ Աստուած իմ, այդ ի՞նչ ըսի, Հայը թշուառ, լքուած, ո՞րք.
Դեռ երէկ էր, քաջն Տրդատ երկարն Աշուն ու Վարդան
Դեռ կը յիշեմ աստուածհոգի վեհապետները հայկեան,
Որք իմ փառքը կուանեցին, հայ պատմութիւնը ոսկետառ:

Դուք Արամեան ո՞վ վեհոգի, ո՞վ դիւցազարմ որդիններ,
Պիտ' չի կոչեմ ձեզ ապիկար կամ ցաւաքար կամ տկար,
Զեր երակներն աստուածատիա Վահագն արեամբ են լցուն,
Ու ձեր հոգին կրակն ունի ազատութեան վեհանուն:

Ահա պատճառն, դուք մի՛ խաբուիք, բարձր են ձեր միտք, ձեր
հոգիք,

Դուք որ դարեր տառապեցաք, մի օր չըսիք, ալ հերի՛ք...

Ով հայորդի, դուն կարդացիք կամլսեցիք կամ տեսար,
Հրեշօրէն անխղճօրէն մորքօստումը քո ցեղին...

Դուն լաւ գիտցիք, հայ երկունքի արիւնի այս օրերէն,
Հայաստանը քեզի ծնաւ, ցեղիդ արեամբ մկրտուեցաք,
Ես Հայկըն եմ, ես քո հայրը, քեզ կը խօսիմ դարերէն
Դուն որ կապրիս, քու պարտքըդ է, քու անունն է վերաշէն...:

Աւերակներ աւեր մնա՞ն... պարտութիւն է հայամօր-
Զոհերուն սեղ պէտք է ծմիլ, ոչ մի՛ արգելք խոչնդուն...

Պէտք է հարթել.. պէտք է տիրել, պտէք է շինել հայրենին,
Լըսէ պատգամն ով հայ ծեր մարդ կամ պատանի եւ կամ կին :



ԱՌ ՀԱՅՈՒՀԻՆ

Թող ժպիտը ծաղկի դէմֆիդ նայուածքէդ լոյս թող ծորի,
Ցնծումի բիւր երանգներով յաւերժացիր Հայուհի,
Ցաւօտ անցեալ, եւ ապագադ անհունօրէն դեռ մքին,
Բայց դու ցնծայ, յաւերժացիր, դու անհունն ես անհունին...:

Պատուայ տփապր հայ մօրն ես անքօրէն սուրբ ծնունդ,
Գլխիդ երգեց ազատութեան մրմունչները սիրտն իր քունդ...
Նա տառապող Աստուծոյ մը պէս ապրեցաւ անտրտունց
Ու հայ տարտին համար գոհեց վերջի արեւն վերջի շունչ:

Արեւուն տակ շերշերտած նուռ, ահա' շրբներդ վարդանուն
Ժպիտն հալի ակնարկիդ մէջ... ցնծութիւնն իմ աշերուն,
Կուրծքդ կեանքուր, որ կը հեւայ անմահօրէն սէր բուրեան
Ցաւօտ սրտիս լընու անդունդն լոյս հեշտանքներ յախտեան:

Տառապանքի յորձանուտին հետ տարուքը անքաժան
Թեւերուդ մէջ միայն գտայ սփոփանքի նիրվանան,
Կազդուրումի նոր նոր ուժեր ծորին խորն իմ հոգիին,
Կենդանութեան ո՞վ հեշտ աղբիւր, ո՞վ Հայուհիդ լուսածին:

Աչերուդ մէջ ես՝ պերճ ութիւն կարդամ քո չինչ հոգիին
Սէր-Աստուծուն ցոլացունն ես, ՚հա երկինքը հեշտանին,
Սեւ մազերդ որք կը հոսին ուսերէդ վար վէտվէտուն,
Զիս կը տանին երազներու բիւր աշխարհներն անանուն:

Խոհական նոր նոր աստղեր ես կը տեսնեմ ի յերկին
Նոր ուժերու մայր պիտ' կոչուիս, ո՞վ դու գաղտնիք վեհածին,
Քեզի տրուած է ապագան կուռ փառքներով զգեստուն,
Քուկն է ուժեղ ու յաղքական նոր սերունդը վեհ Հայուն:

Ժպիտը թող ծաղկի դէմֆիդ, նայուածքէդ լոյս թող ծորի
Ցնծումի բիւր երանգներով յաւերժացիր Հայուհի,
Ցաւօտ անցեալ, եւ ապագադ անհունօրէն դեռ մքին,
Բայց դու ցնծայ յաւերժացիր դու անհունն ես անհունին...:

ՈՐԲԵՐՈՒՆ

Որ ոչն լուիցէ ունկամբ
Լուիցէ քիկամբ.

Ոչ մի լեզու ոչ գրիչ
Կրնայ պատմել Հայուն նիշ...:

Մարդը մա՞րդ է, սիրտը քա՞ր չէ, հոգին ցնորք չէ՞ միք-է,
Ո՞ւր են երկինք, ո՞ւր է Աստուած, արշալոյսը արծաթ-է
Խնչպէս այն օր տեսաւ ոնիրն, ու նիրանները պիղծ մարդուն,
Զի սարսա՞ց բնուրիւնն, ու նեղվան ուժերովն իր քագուն...
Փլի՛ր երկինք, կոյր ասսողերովդ կործանիր վար վիհն անհուն.
Արժանի չէ կոյր մարդկուրիւնն տեսնել վշտերը Հայուն...:

Մարդկուրիւնը... վոհմակը չէ՞ քաղաքակիրք բգտող,
՚նա' որ տեսաւ ու ոնիրն եղաւ միայն լուռ դիտող
Ոնիրագործ չէ՞ որ նախնիրներ ախտի գործէ իր կարգին,
Շանք երկինք, սուրբ կրակովդ այրէ բոլոր, այր կամ կին,
Ազատութեան բազինին դէմ Հայ որբուկներ կը խաչեն,
Փիիր երկինք, այն որ Հայ չէ չի հասկցաւ հայ ցաւեն:

Անգուր աշխարի, Հայ որբուկներ զերք իրեշտակներ վիրաւոր
Ցաւ չի գիտեն, գուրգուրանքի մայր կը փնտուն սիրածոր:
Դուն որ պատկերն ես Աստուծոյդ ո՞վ մարդ վայրագ, սեւերես,
Խնչպէս կրցար խըլել մանուկ մօրը ծոցէն սիրակէզ,
Անիւծները ծունկի եկան, երբ նա որդին կաղերսէր...
Շանք երկինք այրէ՛ բոլոր, պէտք է տեսնել նոր օրեր:

Զի սարսեցնց Հայուն ցաւը քեզ Արարիչ անտարքեր,
Արեւըն է՞ր, է՞ր լոյս կուտայ սեւ ի մեծերուն մարդակեր,
Ո՞վ խաչ վըսնմ, է՞ր կը մնաս գմբէքէն վեր վեհատես,
Ո՞վ հասկցաւ... ո՞վ է սիրեր ընկերն իր անձին պէս,
Մարդը չէ՞ որ հացի փոխուած մարդու արիւն կը լակէ,
Մինչ ուրիշներ գործեն անոր ու տառապին զրկանքէ:

Նոյն մարդը չէ, տանարին մէջ կ'արդարանայ լումայով,
Եւ բարերար աստուածորդի շուտ մը դառնայ ապահով,

Դադափարներդ սկզբունքներդ այս մեծ ցաւը ե՞ն բռնժեր :
 Յոյսն ո՞ւր մնաց, ո՞ւր մնաց սէրն որո՞ւ կրնաս դու հաւտալ,
 Դադափարով բաժան բաժան անկիւննե՞րը նստիլ լալ ... :
 Հալածական պանդուխո իյնալ քողով երկիրն տունն աւեր
 Տառապնէի հարուածները մեզ չի կրցա՞ն խրատել :
 Թէ կարոգին ու վառ սիրով թէ չի ձուլուի Հայն Հայուն
 Ես չե՞մ հաւտար մարդու մտքի գաղափարին ոչ մէկուն :
 Երբ հայ մօրը խաչելութեան երկինք նոյն ինք կը լրոէ,
 Դա նշան է թէ օտար է, սիրո թէ ունի առ'սկ ֆար է ...
 Հայը Հայուն, ու Հայէն զառ աշխարհն ամբողջ ոճիր է ...
 Որովհետեւ միակ Հայն է որ հասկնայ հայ ցաւէ :
 Յոյսեր ունիս ո՞վ հայ բազկիդ ուժով կը ծաղկին,
 Խառնէ այդ ոյժն Հայու ուժին, եւ ամէն Հայ իր կարգին ...,
 Հա ա՛ն ատեն վիռական է օրէնքին պէս քնութեան
 Թէ հարուածէս հայ Աստուածն է որ կը դատէ յաւիտեան :
 Թէ կարոգին ու վառ սիրով թէ չի ձուլուի Հայն Հայուն
 Ես չե՞մ հաւտար մարդու մտքի գաղափարին ոչ մէկուն :



ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍԸ

Տնակ մըն է միշտ դուռը բաց
 Թաց պատերով երդիքը ցած,
 Խաչ քարերով երեք աղբիւր,
 Աւազան մը զուտ անմրուր :

Ներսը կը մտնես, ձայնը չուրին
 Կը վլոարէ սրտիդ լեղին,
 Տեսնես քարեր հայ փորագիր,
 Թուին ըսել . «մի՛ վհատիր» :

Թէ ցաւ ունիս եւ կամ մի լոց,
 Զեռքդ դուն տար աղբիւրին ծոց,
 Ափ մը հող առ ջրովն օծուն,
 Լուայ վէրքդ, կը բռնժուս դուն :

Այսպէս շատեր, շատե՞ր գտան
 Իրենց ցաւին դեղ ու դարման,
 Հու ուժ մը կայ, ուժ մը քագուն
 Կազդէ կըսն մարդուն հոգուն :

Բժիշկներ հոն պիտ գլխիկոր
 Երկրպագեն հըրաշքին նոր,
 Դեղագործն հոն պիտի վազէ
 Զըրէն լընուլ քասն իր կաւէ :

Ո՞վ հայ տղայ մօրդ հարցուր
 Երկինքն ո՞ւր է՝ Աստուածն ո՞ւր,
 —Հայ հողն ու ջուր ու հայ լեզուն
 Կազմեն Հայուն երրորդութիւն :

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Որքա՞ն գեղեցիկ, որքա՞ն խտական, ո՞վ մխացող երկիրը Հայուն...: Կոյսի մը պէս շղայուած ո՞վ գեղեցկութիւն եւ մարդկային կեանքի մեջ խաչուած ո՞վ անմեղութիւն: Դեռ չի հասար հանգրուանը ուր ազատութիւնը խաղաղութեան պըսակը պիտի դնէր գլխիդ...: Թո՞ղ ինձ. քուրմի մը պէս ծունկի գալ, մխացող հանճարներուդ եւ արիւնու աերակներուդ առջեւ, աղօրք մը մրմնչել, գուցէ իին յաղբական աստուածներուդ, որք անտեսօրէն պէտութիւններդ ու քագակիրներդ պսակեցին...:

Կորած է իմ երկինք ցաւերու անդունդին մէջ... մինչ դուն անդին, տառապող Աստուածոյ մը պատկերին պէս արդար, եւ անմահօրէն գեղեցիկ, ո՞վ հայ երկիր կը ժպտիս ինձ, եւ ժրպտիդ մէջ, շիշանուտ կաթքեղի մը պէս յոյսը, հաւառու կը ներշընչէ ինձ, նորեն երազներուս մէջ պէս պէս երանութիւններով կը ծաղկիս...:

Ցեղիս խուալին ուրուականն ես դուն...: Սարեւանդներուդ բլուրներուդ եւ ձորերուդ մէջ, խաչելութեան սիւներ կը տեսնեմ, ուր աւեր լուսութիւնը սարսափի բառեր կը փսփսայ: «Մի' երգեր, մի ճպտի՛ր, ազատութիւնը դահիններ ունի»: Բայց դուն, կեռումներուդ մէջ անմահօրէն գեղեցիկ եւ ուժեղ, կիյնաս, կելլես, նորէն կիյնաս, Քրիստոփի մը պէս տառապանքի խաչը շալկած ազատութեան արիւնու նամբաներէն կանցնիս, ոտքերդ բռպիկ, կը հեւաս, ու կերգես, կիյնաս ու կը քալես: Հաւատեղ դարեր կոլսկութեցին, իւրաքանչիւր վէրք որ կը փսսանայ մարմնոյդ վրայ, ազատութեան երազին պէս դառն եւ վսեմ... կսկիծը կուտայ ֆեզ-ահա քու անմահութիւնը...: Դարեր անցան, չի յոգնեցար, կարծես, բնութիւնը ծնած օրէդ ազատութիւն գրեց քո նակտին, որուն երազը աստուածացուց ֆեզ, ո՞վ վսեմ երկիրը Հայուն...: Ալ յոգնեցայ կոյք նշմարտութեան փշոտ քարուղիներէն, որուն ելքը մուրն եր միայն...: Թող ինձ, քուրմի մը պէս ծունկի գալ, եւ աղօրել, գուցէ քո յաղբական աստուածներուն պատմել անոնց իին օ-

րերդ վեհաշէն, ու կարօտի անվերջ պապակով երգել անոնց: «Ո՛ տայը ինձ զծուլսն ծխանի, եւ զառաւուն նաւասարդի... Որքա՞ն գեղեցիկ, որքա՞ն խտական, ո՞վ մխացող երկիրը Հայուն...»:

ՄՏԱԾՈՒՄԻ ՇԻԹԵՐ

Բոյսի եւ կամ կենդանիի մարմինը, որը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ ուշիմօրէն շարուած մեքենական հասուածներու շարք մը, նոյն խոկ ամէնէն փոքրը, ինչպէս միքրոփիլ եւ մամուռը, կը ցոլացնեն բնութեան ուժը, որ է Աստուած:

Ուր որ մարդուն ձեռքը նախճիրներ կը գործէ, ըլլայ նիւթական, բարոյական եւ կամ ֆիզիքական, ևոն Աստուած չի կայ: Աստուած ամէն տեղ չէ:

Միտք մը, որ կը գործէ համաշափ ու ներդաշնակ, ու կը մերկանայ բարոյական եւ շինիչ գործունչութեան մը մէջ՝ Աստուածոյ մէկ ցոլքն է նա:

Կրօնքը տգիտութիւնը սանձող բարիք մ'է, որ վեր նայել «Մի' երգեր, մի ճպտի՛ր, ազատութիւնը դահիններ ունի»: Բայց դուն, կեռումներուդ մէջ անմահօրէն գեղեցիկ եւ ուժեղ, կիյնաս, կելլես, նորէն կիյնաս, Քրիստոփի մը պէս տառապանքի խաչը շալկած ազատութեան արիւնու նամբաներէն կանցնիս, ոտքերդ բռպիկ, կը հեւաս, ու կերգես, կիյնաս ու կը քալես: Հաւատեղ դարեր կոլսկութեցին, իւրաքանչիւր վէրք որ կը փսսանայ մարմնոյդ վրայ, ազատութեան երազին պէս դառն եւ վսեմ... կսկիծը կուտայ ֆեզ-ահա քու անմահութիւնը...: Դարեր անցան, չի յոգնեցար, կարծես, բնութիւնը ծնած օրէդ ազատութիւն գրեց քո նակտին, որուն երազը աստուածացուց ֆեզ, ո՞վ վսեմ երկիրը Հայուն...: Ալ յոգնեցայ կոյք նշմարտութեան փշոտ քարուղիներէն, որուն ելքը մուրն եր միայն...: Թող ինձ, քուրմի մը պէս ծունկի գալ, եւ աղօրել, գուցէ քո յաղբական աստուածներուն պատմել անոնց իին օ-

Աղօթքը տեսական ձղտում մ'է, մինչ ինքնագիտակցութիւնը գործնական:

Ցեղափոխութիւնը Աստուածոյ կամքն է, արդարութեան օրէնքը կը ծնի զայն, նա կը հաւուածէ, եւ երբունցքին տակ Աստուած կը խօսի:

Ազատութիւնը ընկերային կեանքի կրօնքն է, որուն մէջ կը ծաղկի իրաւունքը, նա՝ որ կը խաթարէ զայն, դաւաճան է:

Ուեէ ձեռք, որ կ'արիւնոտի իրաւունքի համար, արդար

է. օձը վաս է, սպաննէ զայն. մարդուն ալ օձը կայ, որ օձ
իսկ է:

Ստրուկ է նա՝ որ յուսահատ է, մռայլ է, թախծոտէ,
կը ծոփ ցաւին տակ, կուլայ իր մտածումներուն մէջ, անի-
մաստ եւ տարտամ քայլերով կը չըլի, կեանքի յոդնածութիւնն
է ան, ցաւը կ'երգէ, ա՛խ կը քաշէ, մահուան կը ցանկայ,
մարդկային կեանքի գոսն է նա, ու կը մնուցնէ թշուառութիւնը:

Խորհուրդներ կան, որք թունաւոր են, կը պատճառեն մը-
տատանջութիւնը, պէտք է գուրս ձգել աղնոնք միշտ լաւ խոր-
հուրդներու ձգտելով:



ՑԱՆԿ

Անհրաժեշտ նօթեր	5
Բանտէն Դուրս	9
Հայու Հոգին	11
Ուրէ Հայուն Աստւածը	13
Կեանքին Գաղտնիքը	14
Համբոյրը	15
Աղօթք Մը	17
Կարօտ	18
Հերոսներուն	19
Հայկի Պատգամը	20
Առ Հայուհին	22
Որբերուն	23
Տառապանքին Դասը	25
Սուրբ Պողոսը	27
Հայաստանին	28
Մտածումի Շիթեր	29

МЕЖДУНАРОДНАЯ КНИГА
Moskva
MEZHDUNARODNAJA KNIGA
Moskva

КОПИЯ, COPY, СОРИE, KOPIE
Заказ, Commande, Order,
Bestellung

№ 0125/05/22

Колич., Copies,
Exempl., Anzahl

Наименование, Title, Titre, Titel

I

Metzikian, Kr.
Partki tzainer. 1924

NOV 23 1956

Дата 10/IX/56
Date 1956

Высылать по адресу: to the address:
à l'adresse: an die Adresse:

Los. Biblioteka
Mjasnikiana
ul. Terian 72
Erevan/USSR

Просим вкладывать данную копию в книгу
Please enclose this copy with the book
Prière de joindre cette copie au livre
Bitte diese Kopie dem Buche beizufügen

13718

Շուշանի Լոյս աղիսի տեսնէ
Գրքիո Հեղինակին

Պ. Տ. Տ. Բ. Պ. Զ. Ա. Յ. Ե. Պ.

Հիմնած աւելի տքամարտնութեան քան թէ զդացումի
գրոյ